


9517

54

S - 16

19, S 18



24 JAN 2007

54
S-16

Հ Ե Ւ Լ Ե Ւ



20 JUL 2010

54

8-16

ԿՐ


53

ՀԻՒԼԵՆ

Գ.Բ.Ց

Տ.Բ.Թ. Ն. ՏԱՂԱԽԱՐԵԱՆ

(Արտագրուած՝ Թէոդիլի 1915 աւրելյ «Ամենուն Տարեցոյցը»էն)



1915

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՏՊԱՐԱՆ

Մ. ՅՈՎԱԿԻՒՄԵԱՆ

Հեռանայթ ՊՈՒ.Խ 561

Հ Ի Ւ Լ Ե Կ

Սահման հիւէից եւ պարզ ու բաղադրեալ մարմնոց. — Մարմնոց միաւորոթեան օրէնքները. — Հիւէից ծանրութիւնը, տրամագիծը, եւ նկատի մութիւնը. — Հիւէից շարժումն եւ մարմնոց երեք վիճակները. — Մարմնոց նիւթական կշռելի հիւէից՝ անկշռելի ու աննիւթվիճակի՝ երեք վերածումը. — Հանքային ջրերու ազդեցութեան բացարութիւնը. — Եսն, եկեկարն եւ եկեկարական երեւոյթները. — Մազնիտին եւ իր յառաջ բերած երեւոյթները:

Քրիստոնէ 5 դար առաջ Լիկիապոս յոյն ֆելիսոփան և ապա Դեմոկրիտէս ու Եպիկուրոս ընդունած էին մորմնոց այլ եւս անբաժանելի ամենաշխաքրիկ մասնիկներէ՝ հիւէիներէ՝ կազմուիլը Լուկրետիոս Հոռովմայեցին (95-54) ընդունեց զայն, սակայն կարծես մոռցուած էր այս վարդապետութիւնն և մերնույի ու մանաւանդ իր պաւակը դանիէլ վերակենդանացուց զայն:

Լավուազիէ, զիտական քիմիանութեան հիմնադիրը, մի. գարու վերջերը սահմանեց պարզ մարմիններն իրրեւ որ եւ և ազդեցուրեան տակ այլ եւս յատրադարձուող մարմիններ, որք մէկ տեսակ հիւէիներէ կազմուած են, և բաղադրեալ մարմիններն իրը պարզ ասորեալ միաւորութեամբ յառաջ եկածներ: — Այս սկզբան վրայ՝ սկսան զատել պարզ մարմիններն որոց թիւն երթալով կ'աճ. գարուս սկզբը անոնց քանակը 72ի հասած էր:

Գրուստ 1802ին հաստատեց պարզ մարմնոց որոշ համեմատութեամբ միաւորութիւնը, Տայթոն 1807 ին քիմիական բաղկացութեանց մէջ զայն կազմող պարզ մարմիններու՝ հիւէի առ հիւէի միաւորութիւնը բացարեց, ընդունելով մարմիններէ ոմանց մէկ հիւէին այլ մարմնոց 2, 3, 4-ը. Հիւէից հետ բազկակցութիւնը (բազմապատիկ համեմատութեանց օրէնքով) յորմէ յառաջ գան, միեւնոյն տարերօք տարբեր բաղկացութիւններ, նահօժ էր արգելն գիտնոց թէ՝ միեւնոյն ջերմութեան և ճշշման ենթակայ բարոր պարզ մարմնոց կազերը՝ միեւնոյն ծաւալով կշռելով՝ անոնց ծանրութիւններն իրարու հետ ինչ համեմատութիւններ որ տան, երբ այդ կազերու ջերմութեան և ճշշման աստիճանները հաւասարագիտ մոխենք՝ իրենց ծանրութեանց միջեւ միեւնոյն համեմատութիւնները կը պահնեն: Կէյլիւսաք կազերու այս յատկութեան ուսումնասիրութիւնը յառաջ տանելով գտաւ թէ, կազային վիճակաւ պարզ մարմինները պարզ համեմատութեամբ կը միանան (*): Եւ յրենց միուրեամբ յառաջ եկած բաղադրեալ մարմնոց ծաւալն այլ բաղադրիչ մարմիններու ծաւալին:

(*) Այսինքն՝ Ա. կազին մէկ ծաւալը թէ, կազին ճիշտ մէկ կամ երկու ծաւալին հետ կը միանայ, և ոչ թէ առելի կամ պակաս բանակին:



4651
39

հետագ համեմատուրիւններ կը պահէ (^(*)) (1808): Ա. Ավոկրատօ հոտալաւցին 1813ին պէտք զգաց ընդունիլ թէ՝ շատ անդամ պարզ մարմնոց հիւներու խմբումներ՝ շամանքաղիներ՝ իրարու կը միանան. ուստի և միահիլք շամանթաղներէ զատ՝ կան և երկիրչե, եռահիլին, ևլն. շամանթաղներ

Վերջապէս 1858ին գիտցուեցաւ թէ՝ հիւներու արժեկը (valence) կը տարրերի. հիւներէ օմանք միարժիք են, այլք երկարժիք, եռարժիք ևն. այսինքն միարժէք հիւնէ. մը՝ միարժէք հիւնէ մը հետ կը միանայ, իրմէ երկու հիւնէ պէտք է երկարժէք հիւնէ մը հետ միանալու համար. և երեք միարժէք հիւներ անհամար են՝ մէկ եռարժէք հիւնէ հետ բաղկացութիւններ յառաջ բերելու համար եռարժէք հիւնէ մը կրնայ բաղադրել երեք միարժէք, կամ մէկ երկարժէք ու մէկ միարժէք և կամ մէկ եռարժէք հիւնէ հետ:

Դիտունները վերոգրեալ օրինաց վրայ կոթնելով կ'ըսէին. քանի որ կազերը հաւասարապէս ճնշելի և ծաւալական են, ու իրենց իրարու հետ միութիւնը տեղի կ'ունենայ պարզ ծաւալներով, և արդիւնքի ծաւալն ալ պարզ համեմատութիւններ ունի բաղադրիչ տարրերու ծաւալներուն հետ, և մարմինները հիւնէ առ հիւնէ կը միանան, ուստի և միեւնոյն ծաւալով բույր պարզ կազերն իրարժէ հաւասար հեռաւորութեամբ հիւներէ կազմուած կ'ենթադրուին, և միւնելով ծաւալի միջ հաւասար բանականիլք կայ որով և այդ հիւնից ծանրութիւնը համեմատական է այդ կազերու միւնելոյն ծաւալի առկ ունեցած ծանրութեամբ: Ուստի և որ և է մարմին կազային վիճակի վերածելով՝ և միեւնոյն չերմութեան և ճընշան տակ կշակով՝ կարելի է գտնել անոր հիւնից համեմատական ծանրութիւնը: Պարզ մարմնոց կազերու ամենէ թեթեւը՝ ջրածինը՝ իր խարիսխ առնելով՝ անոր ծանրութեան արժէք տրուեցաւ 1, որով և այլ պարզ մարմնոց հիւներու տեսակարար ծանրութիւնը կ'ըլլայ՝ ըստ հետեւալիք՝ թթուածին 16, բնածուի 12, բրուկածին 14, նատրոն 23, ծծումբ 32, լուսածին 31, կալիոն 39, կրածին 40, երկաթ 56, պղինձ 63, զենք 65, մանէլ 127, ոսկի 196, ոնդիկ 200, ուրանիոն 240, ևլն. (^(**))

Դիտուններն աւելի յառաջ տանելով հիւնից մասին իրենց խուզարշաթիւնները՝ յաջողեցան գրեթէ մաթեմաթիքական ճշգրտեամբ՝ հաս-


(*) Եթէ Ա. և Բ. կազերն իրարու հետ միանան՝ յառաջ եկած Դ. բաղադրեալ մարմինը կընայ այդ երկու կազերու ծաւալի գումարին հաւասար ծաւալ մ'ունենալ, և կամ նուազ ծաւալով ըլլայ՝ սակայն միշտ պաներով պարզ համեմատութիւնը: Զոր օրինակ, քածնի երկու և - թթուածնի մէկ ծաւալը միանալով ճիշդ 2 ծաւալ չուր կը կազմեն՝ որ կրկին պարզ համեմատութիւններունի բաղադրեալ տարրերու ծաւալներուն նետ:

(**) Այս օրինակներն ընտրողականութեամբ առնուած են, բացառութեան երեւոյն ունեցողաց մասին բացառութիւնների խոյս տալրու համար, որք աւելորդ են այս կարգի զրութեանց մէջ:

տատել թէ՝ հիւնէ մը մեկ միջիոններորդ հազարորդամեր տամապիծ ունեցող գնդիկ մ'ու այսինքն թէ՝ մէկ միջիոն հիւնէ իրարու քով գնելով՝ մէկ հազարորդամեր երկարութիւն մը կ'ըլլայ:

Հիւնից ծանրութեանց ջրածնի բազմապատիկն ըլլալէն՝ իմաստասէրներէ օմանք հետեւցուցին թէ բոլոր հիւները ջրածնի հիւնից տարրեր աստիճան խտացումներն են, և կամ մի այլ պարզ տարրի՝ որոյ խտացման հետեւանք կրնայ համարուիլ և ջրածինը. ուստի և կ'ըսէին թէ բոլոր պարզ մարմինները յառաջ եկած են ջրածնէ, և կամ անոր ծնունդ տուող պարզ մարմնէն, յորմէ և նիւրի միուրեան վարդապիտուրինը: Այսինքն թէ՝ Տիեզերքը իր քառոսային վիճակին մէջ՝ կը բաղկանար միայն ջրածնէ և կամ անոր ծնունդ տուող տարրէն, և որոյ աւելի կամ նուազ խտացմամբ յառաջ եկած են բոլոր պարզ մարմինները:

Բնագէտները փորձերով հաստատեցին թէ՝ հիւներն անշարժ չեն, այլ շարունակ շարժման մէջ են, և այդ միջիոնաւոր մասնիկները շրջաններ կը գծեն, իրարու չդպչելու համար (պատ. 1): Այդ շրջանակաց տրա-



Պատկեր 1

մագիծն ու հիւնից արագութիւնը համեմատական են մարմնոց չերմութեան: Որչափ որ մարմին մը տաքցնենք՝ հիւնից շարժումը կ'աւելինայ, և անդենց գծած շրջանակի տրամադրելը կ'անձի և բնականարար մարմնը կ'ընդլայնի: Իսկ ցրտութիւնը հակառակ արդիւնք յառաջ բերելով՝ անոր ենթակեալ մարմնոց ծաւալն երթալով պիտի նուազի, հիւնից գծած շրջանակը պիտի նեղնայ և շարժումը դանդաղանայ, ու վերջապէս ցըրտութիւնն աւելի յառաջ տանելով՝ հիւներուն իրենց առանցքի շուրջը պիտի դառնան, ու եթէ յաջողինք իրական զերոին (^(*)) հասնիլ, կատարեալ անշարժութիւն յառաջ պիտի գայ հիւներու աշխարհին մէջ:

Բնագէտները հիւնից միջեւ կ'ենթադրեն վանողական և Զգողական զօրութիւններ: Հաստատուն մարմնոց մէջ ձգողութիւնը վանողութեանը

(*) Իրական գերօն սատի չերմութեան աստիճանէն՝ հարիւրամասնեայ չերմաշափող 273⁰ վար է, զոր զիտունները հաշումելով զտած են, սակայն մինչեւ ցարգ յաջողած չեն — 253⁰ էն աւելի ցրտութիւն յառաջ բերել, իրենց աշխատանցներուն մէջ:

տւելի (Զ>Վ), հեղուկներու մէջ ձգողութիւնը վանողութեան հաւասար (Զ=Վ), իսկ կազերուն մէջ վանողական զօրութիւնը ձգողութենէն աւելի (Վ>Զ) Կընդունին: Տեսանք թէ՛ Ձերմորիսկ մարմանց հիւշիներն իրարմէ ակբաներու և կամ որ նոյնն է ըսել՝ անոնց միջեւ վանողական զօրութիւնն առնեցնելու ընոյթն ունի, իսկ ընդհակառակն ցրուրիսկ հիւշիներն իրարու կը մօտեցնի, և կամ որ նոյնն է ըսել՝ ձգողական զօրութեան առնումը յառաջ կը ըերէ:

Արդ՝ հաստատուն մարմին մը տաքցնելով՝ անոր հիւշից միջեւ վանողական զօրութեան աւելմամբ, ու իրարմէ հեռացմամբ՝ անոր ծաւալը պիտի ընդլայնի. և վերջապէս վանողութիւնը ձգողութեան հաւասարելուն պիտի հալի, այսինքն հեղուկ վեճակի պիտի վերածուի: Եթէ չի մութիւնն աւելցնենք, հիւշից միջեւ վանողութեան աւելմամբ՝ ծաւալը պիտի ընդլայնի, և վերջապէս վանողութիւնը՝ ձգողութենէն անցնելուն՝ կազային վիճակի պիտի վերածուի այդ մարմինը:

Յրազութեան միջոցաւ հակառակ երեւոյթներ յառաջ կու գան. կազերը հեղուկ և հեղուկները կարծր մարմնոց վիճակը կ'առնեն: Յրազութեան գերը կարեի և և մասամբ կատարել ճնշմամբ չիւլէներն իրարու մօտեցնելով: Ընդհանրապէս ցրուրութեան և ճնշման ազդեցութեամբ՝ կազերու՝ որպէս թթուածնի, չքածնի, բրակածնի, բնածխային թթուոյ և օգի՝ հեղուկ և նոյն իսկ կարծր վիճակ կու տան այժմ:

Հիւշիներու միջեւ գտնուած միջոցը լեցուած է անկշռելի ևթերով, որ և հիւշից շարժման հետեւանոք շարունակական թրթռուման մէջ է: Պիտինք թէ՛ եթերը կը գտնուի ամենուրեք. երկնային մարմնոց միջանկեալ անջրպետք եթերով լեցուած է. անոր միջոցաւ տեղի կ'ունենայ երկնային մարմնոց լուսոյ մեզ ժամանումը:

Մարմնոյ մը հիւշիները կ'ալգուին միջավայրի հիւշիներու թրթռումէն, և շարունակ իրենց հաւասարակշռութիւնը կը փոխուի, յարմարելու համար իրենց շուրջբորորի թրթռումներուն:

* * *

Լիկիպազու ի վեր ոչ ոք ի գիտնոց կասկածած էր հիւշիներու բաժանականութեան, և լավուալյիէ աստիք ընդունուած էր թէ՛ հիւշիները կրնան այլ մարմնոց հիւշիներուն հետ միանալով՝ բաղկացութիւններ կազմել, ու այդ բազագրեալ մարմնոց տարրազգրութեամբ իրենց նախկին վիճակին վերածուիլ. սակայն հիւշին միշտ մնալով հիւշէ, և թէ աշխարհի մէջ ոյինչ կ'աւելիայ եւ ոյինչ կը պալսի, սակայն կրնայ ձեւափախուիլ, որ եւ է հիւշի մնարով միջս իր վիճակին մէջ:

Սյու առածային ճշմարտութեան մասին կասկած յարուցանելու և ոչ մի երեւոյթ դիտուած էր ցարդ, և ոչ ոք մինչեւ վերջին տարիներս՝ այս գիտական մեծ սկզբունքներուն գէմ որ և է թերահաւատութիւն յայտնելու յանդգնած էր: Սակայն շորջ տասը տարիներէ ի վեր այս մեծ վարդապետութեանց հիմունքը խախտած են, և առաջնակարգ գիտուններ սկսած են ընդունիլ թէ՛ հիւշին ալ ինքնին շատ մը նիւթական

ու անկշռելի տարրերէ բաղկացեալ է, թէ նա եւս կրնայ տարրալուծուիլ, և րի ամենն մարմին, նա մանաւանդ մասնաւունեւ սեւացնան դասավարտակ նմ, րի կը լուկը ինիւրը իրայ սեւիշուիլ բամի մը ու զօրութիւնաց վերածուիլ: Եւ մինչդեռ որ և է անձի կողմանէ ըստած այսպիսի խօսքեր՝ ամրաբառութիւններ կրնային համարուիլ գեռ մի քանի տարիներ առաջ, այսօր գիտութեանց ամենէ աւելի ուղղափառ համարուած վարդապետներու կողմանն ընդունուած են ու կը քարոզուին և զոր հարկ կը համարիմ պարզէլ ասու: Հարկ անհրաժեշտ է սակայն խնդրոյն պատմականն ընել նախ:

1789ին Մարթէն Հանրի Ֆլարիոթ անուն Գերմանը գտաւ Ուրանիոն (uranium) մետաղի բաղկացութիւններ. 1865ին Ֆրանսացի մը Արէ Նիկրս տը Ակիմոր հաստատեց թէ՛ Ուրանիոնը և անոր բոլոր բաղկացութիւնները լուսանկարչական թղթերու վրայ անհունապէս ազդելու յատկութիւնն ունին, եթէ նոյն իսկ սեւ թղթով փաթթուին ու մութ գեղ մը պահուին: Այս գիտութիւնն առանց ազդեցութեան մնաց երկար տարիներ, և միայն 1896ին Հանրի Պէրլ այս երեւոյթն ուսումնաբերելով ցուցոց թէ՛, այդ մարմիններն ամեն կողմ ճառագայթներ կ'արձակեն, որք իրենց շուրջբորորի օդը եկեկտրականութեան հաղորդելի վիճակի մէջ կը դնեն, և իրենց ճառագայթները հակագդակներ (réactif) են: Բիշ վերջ բիւր դիւսի այս երեւոյթն ուսումնաբերելով՝ հաստատեց թէ՛, այս յատկութիւնը միայն Ուրանիոնի յատուկ չէ, այլ և Թորիոնի (Thorium): Բ. Գիւսի իր խուզարկութիւնները յառաջ տանելով՝ իր բոլոնիացի աշակերտութիւն (որ ապա իր կինն եղաւ) հետ, հաստատեց թէ՛, Ուրանիոն պարունակող ինչ ինչ հանքեր շատ աւելի ճառագայթարձակ (radio-actif) են: Քան իրենց պարունական Ուրանիոնը կրնայ բացատրելու Ցորմէ հաւատական գտնուեցն թէ՛ անոնց մէջ մէկ կամ աւելի ճառագայթարձակ տարրեր գտնուելու են: Այս սկզբան վրայ կաթնած՝ շարունակելով իրենց խուզարկութիւնները, մեծամեծ զոհորութեամբ, Տէր և Տիկին Գիւսի գտան Ռատիսոմը, Տիկին Գիւսի գտաւ Բոլոնիամը և Տըպիւն՝ Աքթիմիոմը. և այս ամենը տեղի ունեցան 1898-1899ին: Ամեն կողմ եղած փորձեր այս արգեանց ճշգութիւնը հաստատեցին:

Ճառագայթարձակ մարմնոց արձակածներն իրենց մասնիկներն են. այս՝ իրենց նիւթարկան բեկորներն են, որք անջատուելով և հեռանարով իրենց անցած օդը եկեկտրականութեան հաղորդելի կը դարձնեն, մարմնոց մէջէ կրնան անցնիլ, և մագնիսի մը մազնիսական շրջանակը (champ magnétique) կրնայ գանձնեք խոտորեցնել:

Այդ արձակուածները հիւշից մասնիկներն են, ըսինք, որք ձեւափախութեանց ենթարկուելով՝ կշռելի ու անկշռելի միջանկեալ վիճակ մը կ'առնեն, ապա նիւթի յատկութիւնները բոլորովին կորանցնելով՝ անկշռելի իրերին կը վերածուիլ. իսկ այդ մասնիկներն իրարու կցող ներհական ոյժը (énergie intra-atomique) աղատ կ'արձակուի, եթերին մէջ կը տարածուի, անոր հաւասարակշռութիւնը կը խանդարէ, զայն անընդ-

Հաստ թրթառումի (vibration) և ծուփքի (ondulation) մէջ կը դնէ: հնչպէս որ այդ ներ-հիւլէական ուժերու աստիճանն այլազան է, եթերի, ծուփքի լայնութիւնն ու արագութիւնն այ այլազան կ'ըլլայ, և այս այլազանութենէն յառաջ կու գան բնագիտական երեւոյթները, ջերմութիւնն, կեկարականութիւն, լոյս, Փոսիորականութիւն, Ք ճառագայթներ, և այլն:

Ոմանք և գլխաւորագէս կիւլսթավ լը Պօն աւելի յառաջ երթալով՝ կ'ըստն թէ՛ ոյժը և նիւրը միւնենցն բանի երկու տարին ձևերն են, նիւրը խացած ոյժ է: Նիւթի՛ ուժի վերածումը մեր աչաց առջեւ տեղի կ'ունենայ. ասկայն ուժի նիւթի վերածումը տիեզերածնական դարերուն տեղի ունեցած երեւոյթ մ'է:


Այս տարրագադրութեան յատկութիւնը միայն ճառագայթարձակ մարմնոց յատուկ չէ, այլ ամեն մարմնոց. Ճառագայթարձակաց համար այս երեւոյթն ինքնարերար տեղի կ'ունենայ, այլ մարմնոց համար ազդակներու ազգեցութեան տակ կը կատարուի: Զոր օրինակ, լուսնոյ ճառագայթներն որ և է մարմնոյ և մանաւանդ մետաղներու վրայ ազդեցով՝ անոնց մակերեւոյթի մասինը կրնայ տարրաժանել:

* * *

Հանքային ջրերու՝ իմելով և կամ լոգանաց համար գործածելով՝ բռնժի յատկութիւնն ի վաղուց ծանօթ էր բժշկաց, սակայն անոնց պարունակած քիմիական տարրելը չէին կրնար բացատրել ձեռք բերուած արդիւնքները ձառագայթարձակ մարմնոց դիւտովը կասկածուեցաւ ու հաստատուեցաւ այդ ջրերու մէջ ճառագայթարձակ մարմնոց մասնիկներու գոյութիւնն Անոնք են որ կ'ազդեն զայն գործածողաց առողջութեան վրայ, և թէ այդ ջրերն այնչափ ազդեցիկ իրենց բղխման տեղերն անկէ հեռիները տարուիլով, հետզհետէ կը կորսնցնեն այդ տարրերը, որով և ազգեցութիւննին կը նուազի: Ինչ որ ի վաղուց հաստատուած էր առանց կարենալ բացատրելու:

* *

Հիւլէից մասին մեր տուած ծանօթութիւնները կը հարկադրեն զմեղ



Պատկեր 2

Հաւատալ թէ՛ անոնք մեր մինչեւ ցարդ գիտցածին պէս՝ պարզ գնդիկներ չեն, այլ ունին ներքին կազմակերպութիւն և այլազան մասեր, որոց

մանրամասնութեան մէջ հարկ կը համարիմ մտնալ, մեր այս ուսումնասիրութիւնն աւելի լիւկատար ընկլու համար:

Հիւլէները լցուած են իոն (*): անուանեալ եկեկտրական մասնիկներով: Իոնները կը բաղկանան կերպոնական կօրիզէ մը՝ որ դրապէս եկեկտրականացած է, և զայն շրջապատող ելիկորոններէն՝ որք ժիտական եկեկտրականութիւն կրող մասնիկներ են (պատ. 2). ասոնք կօրիզին շուրջը կը դառնան ամենամեծ արագութեամբ, և ամենն ալ միւնեռյն ուղղութեամբ՝ նման արեգակնային դրութեան հարիւրաւոր մոլորակներուն՝ (**): որք կը դառնան արեգակնային շուրջը:

Հիւլէի մը իոններն այնչափ հետի են իրարմէ՝ իրենց փոքրութեան բազդատմամբ՝ որ իրարու վրայ չեն ազդեր իրենց ձգողութեամբ, ինչպէս երկնային զանազան դրութիւնները:

Վատ հաղորդիչ բռնած մարմնոյ մը մէջ որպէս ապակի, ծծումբ, ևն, այս զանազան իոններն իրարու հետ ՚ի սպառ անհաղորդ կը մնան. իսկ լաւ հաղորդիչ անուանեալ մարմնոց մէջ՝ թափառաշրջիկ ելիկորոններ կան, որք երկնային մարմնոց մէջի ասուազներուն նման՝ մէկ գրութենէ (հիւլէական աշխարհէ) միւսին կ'անցնին. սակայն ամեն հիւլէ իր արձակածին չափ ելիկորոնի կ'ընդունի իր դրացի իոններէն, որով և հաւասարակութիւնը հաստատուն կը մնայ:

Զիզոր իոն մը երբ զրկուի իր շուրջ պատող եկեկտրականներէն՝ բնականիոր իոն մը երբ զրկուի իր շուրջ պատող եկեկտրականներէն՝ բնակա-

գ դ գ



Աչ կրողմի իոնները դրական են, իսկ ձախիները՝ միտական

Պատկեր 3

Պատկեր 4

նաբար դրական իոնի կը վերածուի. իսկ եթէ չէզոք իոն մը՝ ընդունի շատ մը եկեկտրոններ՝ միտական իոն կ'անուանի (պատ. 3):

Եթէ լաւ հաղորդիչ մարմնոյ մը ծայրին դացնենք արգէն եկեկտրականացած լի մարմինը (պատ. 4), սա իրեն կը ձգէ և կամ կը մղէ՝ ըստ

(*) Իոն՝ ճանապարհորդող ըսմէ է. ըստ մեզ այս անունը տրաւելու էր աւելի իոններու բաղկացուցիչ տարրերէն ելիկորոններու, որոց մասին պիտի խօսինք թիզ մը վարօք իոններու մասին ամենէ աւելի ուսումնասիրողներն եղած են Svante Arrhenius Շուկացին, J. J. Thompson Անգլիացին և H. Lorentz Հոլլանտացին:

(**) Արեգակնային դրութիւնը մեզ ծանօթ 8 խոշոր մոլորակներէն զատ ունի աւելի քան 600 փոքրեր, և միշտ նորմ ալ կը զտնուին:

պարագային՝ այդ մարմայ թափառաշընիկ ելեկտրոններն, որք կը հաւաքուին այդ մարմայ հզած կողմը (Ժ), իսկ ընդհակառակն միւս կողմը (Դ) անոց ցմէ կ'աղքասահայ, որով ժ կողմը կ'ըլլայ միսական և դ կողմը՝ դրական:

Արդ՝ եթէ այդ մարմինը կը գերարերի պղնձեայ թելի մը՝ անոր ծայլերը կազելով ելեկտրական բարդի մը (pile) երկու բեւեռներուն, թափառաշընիկ ելեկտրոնները փոխան ըստ բախտի աչ ու ձափ ուղղուելու պիտի մղուին ժխտական բեւեռէն, և պիտի ուղղուին դէպ ի դրական բեւեռը, և այսպէսով ելեկտրական հոսանք մը տիկի պիտի ունենայ, յօրմէ յառաջ կու գան ելեկտրական բոլոր երեւոյթները:

Այժմ հաստատուած է թէ, ճառագայթարձակ մարմիններէ արձակուածներն ելեկտրոններ են, որք երկու կարգի կը բաժնուին. ա) Փոյր ու թրիւ ելեկտրոններ որք լուսոյ արագութեան⁽¹⁾ 9/10 արագութիւնն ունին, և կ'անուանին Յ շառաւիշներ, և բ) Խոշոր ու ծանր ելեկտրոններ, և շառաւիդ անուանեալ, որք լուսոյ 1/10 արագութիւնն ունին⁽²⁾:

Ելեկտրական կազմածներու մէջ բարդերը ելեկտրոնները շարժման մէջ կը դնեն, իսկ թելերը զաննք կ'առաջնորդին: Արդար իրաւագի բարդերը կը բազդատեն ջրի ընդունարաններու կամ ակերու, իսկ թելերն այդ ջուրն առաջնորդող խողովակաց, և ինչպէս որ ջրի քանակը համեմատական է խողովակներու արամագծին և ջրի արագութեան, նոյնն է և ելեկտրականութեան համար⁽³⁾:

* *

Դիտենք թէ՝ մարմինները և մասնաւորագէս երկաթը, նիքէին ու քոպալար կը մագնիսանան, երբ մագնիսական շրջանակի մը (champ magnétiques) մէջ դրախն (այսինքն մագնիսի մը ազդեցութեան շրջանակին ենթարկին), ու այսպէս մնալով՝ իրենց մագնիսացումը կ'աճի, մինչև յազեցումին⁽⁴⁾: Զանագան մարմիններու յազեցման աստիճանը կը տարրերի. երկաթին համար այդ քանակը 12,353 է, նիքէին համար

⁽¹⁾ Գիտենք որ լուսոյ արագութիւնն է 300,000 րիզմեր մէկ երկայրկեանի մէջ:

⁽²⁾ Յ շառաւիշներն արձակուած թօններու փոքր մասը (10/0 էն նուազ) կը կազմէն, իսկ Օ շառաւիշները ելեկտրոններու աւազ մնամանութիւնը (990/0) կը ներկայացնեն: Առանց զատ, կամ և շատ փոքր բանական շ շառաւիշներ որք Ք շառաւիշներու մեծ նմանութիւնն ունին:

⁽³⁾ Ելեկտրականութեան մէջ արագութիւնը՝ ամբեր, գրութիւնը վօլտ, իսկ բանակը յօրմայ կ'անուանին:

⁽⁴⁾ Յազեցումը կը չափուի մագնիսական միտաքայի (Moment magnétique) միջոցաւ:

Մագնիսի մը միտաքայն՝ անոր երկարութեան և զօրութեան աստիճանին բարձապատկութեան արդիւնքն է, իսկ զօրութիւնը կը չափուի մագնիսական չողի կրել կրցած ծանրութեամբ:

3,369 է, քոպալարին համար 10,107 է, և Արդ՝ այս թիւերու քննուած թիւնը կը հաստատէ թէ աննոնք 1,123ին բազմապատիկներն են: Միեւնայն թիւնը կորձերը կատարելով պղնձի, անդեկի, մանկանէզի, ուրանիոնի, զրոմի փայտը կը հաստատէնք որ գտնուած թիւերը միշտ 1,123ին բազմապատիկը կը հաստատէնք որ գտնուած թիւերը միշտ 1,123ին բազմապատիկներն են, յորմէ կը հետեւցնենք իմէ ամեն մագնիսացեալ մարման տիկներն են, յորմէ կը հետեւցնենք իմէ ամեն մագնիսացեալ միշտ 1,123ին կայ ասոր մը յորմէ երկաթի հիւրէն 11, նիքէլինը 3, իսկ քոպալարինը մէջ կ'այ ասոր մը յորմէ երկաթի հիւրէն 11, նիքէլինը 9 հատ կը պարունակէ: այս տարրը Մագնետոն (Magnéton) կ'անուանեն դիտունները:

Ըստ զիտաց հաշիւներուն՝ մագնիսոնը հազարորդամեթրի մէկ միա լուս զիտաց հաշիւներուն՝ մագնիսոնը հազարորդամեթրի մէկ հիւրէի տրամիններորդը տրամագիծ ունի. մինչդեռ՝ ինչպէս տեսանք՝ մէկ հիւրէի տրամիններորդը տրամագիծ ունի:



Տարածական պատճեն կ'անուանեն

Տարածական
պատճեն
Տարածական

մագիստրութեամբ է, մագնիսոններէ՝ տրամա-
քագիծը մէկ միլիմետրորդ հազարորդամեթր է, մագնիսոններէ՝ տրամա-

քագիծը 1000 անգամ աւելի մէծ է, որով և հիւրէի մը մէջ շատ մը մագնիս-

քագիծը 1000 անգամ աւելի մը մագնիսոններէ՝ անսեղմէ երկաթի հիւ-

րէն կ'այ 11, քոպալարինը 9, նիքէլինը 3 կ'այ պարունակէ:

Ելեկտրոններու իրենց կորիզի շուրջ ամենասաստիկ արագութեամբ

Ելեկտրոններու իրենց կորիզի շուրջ ամագնիսոնները, երգաբան ինչ-

ըրած լինանածութեան արգիւնքն են այս մագնիսոնները, երգաբան ինչ-

պէս որ ելեկտրագանի մը (boîne) լուրջ դարձող թելի մէջ անցնող

պէս որ ելեկտրագանի մը (boîne) լուրջ դարձող թելի մէջ անցնող

ելեկտրահասան բը՝ յառաջ կը բերէ մագնիսական շրջանակ մը, այսինքն

չողի մագնիսի մը պէս կը գործէ, նոյնպէս ելեկտրոններու շրջանագծու-

թիւ մագնիսի մը պէս կը գործէ, նոյնպէս ելեկտրոններու շրջանագծու-

Թիւնը յառաջ կը բերէ մագնիսական շրջանակներ. ուստի և կրնանք երեւակայի իրարու զուգահեռական լազմաթիւ մազմետներ, որք հիւլէներու իոններուն՝ իբր երեկարական դործի կազմին ու դործունէու թեան հետեւանքն են.

Մեր այս ըսածները երեւակայական տեսութեանց ու վարդապետութեանց վրայ հիմնուած չեն, այլ և փորձեր կը հասաւատեն անոնց իրականութիւնը: Աւասիկ առ այս փորձ մը, Մարմնոյ մը մագնիսական յագեցումը յառաջ բերելու համար՝ շատ զօրաւոր մագնիսներ կարեւոր են, զի հիւլէներու շարժումը շարունակ կը խանգարեն մագնետոններու ուղղութիւնն: Արդ եթէ ցրտութեամբ հիւլէից շարժումը նուագեցնենք՝ այն ատեն շատ տկար մագնիս մը դիւրութեամբ մագնիսական յագեցման երեւոյթը յառաջ պիտի բերէ: Արդարեւ Վեյս՝ Բրօֆ. Քամերլինկ Օնէսիկ Հոլանտայի Լէյտի քաղաքին նշանաւոր աշխատանոցի մէջ, հեղուկ ջրածնի 2530 ընդունարանին մէջ դնելով երկամի և քոպալտի իր նմոյշները՝ յաջողեցաւ ամենայն դիւրութեամբ անոնց յագեցումը ձեռք բերել:

Ոից կաղային մարմիններէ անցնող ճառագայթից լուսապատկերներու մէջ նշարուած՝ և լսու թաղմէրի օրինաց սփռուած սեւ գծերու բացարութիւնը կու տայ այս երեւութից միջոցաւ Առ այս կ'ըսէ թէ լուսոյ ճառագայթից թրթռացումները յառաջ կու գան ելեկտրոններու մագնետոններու շորջ կատարած շարժումն: Մագնետոններու թիւը փոփոխելով՝ յառաջ կու գան միեւնոյն նիւթի լուսապատկերի մէջ զանազան սեւ գծերը: Արդարեւ Կէյսիլի խողովակ մը եթէ ջրածնով լեցնենք, ու Ոիւհմքորդի ելեկտրագլանով անոր երկու բեւեռները գրգռենք ու լուսապատկերացոյցով քննենք, պիտի հաստատենք թէ՝ ենթակարմիր և անդրսանիշակային շերտերու մէջ իսկ շատ մը գծեր կը աւսնուին, որք ջրածնի հիւլէից աւելի կամ նուազ քանակաւ մագնետոններու հետ դորժելուն հետեւանքն են:


* *

Կը զդամ թէ ներելի չէ աւելի երկարել Տարեցոյցի մը յատական գիտական յօդուած մը, և ասկէ աւելի միրճուիլ գիտական կնճռութեանց խորը, ուստի և կանգ կ'առնեմ: — Տեսանք թէ Դիտութեանց առածային սկզբունքներն, ամենախոր հիմանց վրայ հաստատեալ կարծուած վարդապետութիւններն, ու աներկրպայելի տեսութիւնները յընթացս դարուց կը փոխուին ու կը ձեւափոխին, և նոյն իսկ կրնան ի սպառ ջնջուիլ և տեղի տալ աւելի նորագոյններու Այսպէսով անդամ մ'եւս կը հաստատուի թէ ամեն ինչ շարժուն ու փոփոխուն է աշխարհիս մէջ:

Մայիս 1914

Կ. Պոլիս - Բերա





ՀՀ Ազգային գրադարան



NL0269059

